

նուիրաբերեցին Հայաստանի օգնութեան համար:

Պանկգոգի հայերը, տարւոյս Մարտ ամսուն, 10,000 (տասը հազար) ամերիկեան տոլար գոյացուցած էին արդէն եւ ուղարկած Հայաստան:

Հայրապետական Պատուիրակ Ս. Հայրը Նոյ. 28ի առաւօտուն ժամանեց Սիտնի:

2 Դեկտ. 1992

Դիւան

Սիտնի Աւստրալիա ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ

ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ս. ԱԹՈՌԷՆ ՆԵՐՍ

ՏԸԻԶՈՒԹԻՒՆ ԶՈՐՍ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՈՒ

26 Նոյեմբեր 1992ին, երեկոյեան ժամերգութեան աւարտին, կատարուեցաւ Դպրի Չորս Աստիճաններու տըլուքին Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, ձեռամբ՝ Ամենապատիւ Պատրիարք Սրբազան Հօր, խարտաւիլակութեամբ Լուսարարապետ Սրբազան Հօր եւ առընթերակցութեամբ Հոգշ. Տ. Ռազմիկ եւ Տ. Աւետիս վարդապետներու: Ժառանգաւոր 18 սաներ "Դպրի" ձեռնադրութեամբ ստացան եկեղեցւոյ նուիրապետական առաջին չորս փոքր աստիճանները:

ՍԱՐԿԱԽԱԳԱՅ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Սրբոց Յակոբեանց զինուորեալ միաբանութիւնը ցնծութեան մէջ էր, որովհետեւ իր շարքերուն վրայ կ'աւելնային եօթը նուիրեալ երիտասարդներ:

4 Դեկտեմբեր 1992ին, յետ երեկոյեան ժամերգութեան, Ընծայարանի Ա. դասարանի ուսանողներէն Արմէն Աթաջանեան, Տիգրան Կարապետեան, Մեսրոպ Ռաքեւոսեան եւ Եղուարդ Թովմասեան, իսկ քահանայից դասարանի ուսանողներէն Արթօ Գարանեան, Պօղոս Պոկտանեան եւ Գրիգոր Հօլմասեան, Ամեն. Պատրիարք Սրբազան Հօր ձեռամբ՝ Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարին մէջ ստացան կիսասարկաւազութեան աստիճան, "Ուրար կրելու իրենց ձախ քազուկներուն վրայ," Ս. Նշխարը պատրաստելու Ս. Սեղանին, ինչպէս նաեւ Պատարագիչը զգեստաւորելու

եւ Ս. Սկիհը կրելու:

5 Դեկտեմբեր 1992 Շաբաթ առաւօտուն, Ս. Պատարագի ընթացքին Ամեն. Պատրիարք Սրբազան Հայրը զգեստաւորուելով քարձրացաւ Սուրբ Խորան, ապա Ս. Սեղան հրաւիրեց նորընծաները: Անոնք առաջնորդուեցան Ս. Սեղան Սաղմոսներու եւ աղօթքներու ընթերցումով, խարտաւիլակութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակեանի եւ առընթերակցութեամբ Հոգշ. Տ. Գուսան եւ Տ. Բագրատ վարդապետներու:

Յուզիչ էր պահը երբ եօթը նորընծաները ժողովուրդին կը դառնային ձեռամբարձ, ի նշան աշխարհիկ հետաքրքրութիւններէն հրաժարման, "Աստուածային եւ երկնաւոր շնորհ . . ." շարականի երգեցողութեամբ: Ապա Պատրիարք Սրբազանը աղօթքներով եւ մաղթանքներով ձեռնադրելէ ետք, ընծայեալներու ձախ ուսերուն վրայ դրաւ Յիսուս Քրիստոսի "Քաղցր Լուծը" խորհրդանշող Ուրարները, ապա անոնց իշխանութիւն տուաւ Աւետարան կարդալու "յունկն հաւատացելոց", Ս. Սկիհը կրելու եւ կատարելու վերաբերումը Ս. Պատարագին, եւ բուրվառ՝ խնկելու Աստուծոյ Ս. Տունը:

Ամեն. Պատրիարք Սրբազան Հայրը հոգեկից աղօթքներու ընթերցումով շնշտեց կարեւորութիւնը հետեւելու նախապէս Ս. Ստեփաննոսի կեանքին օրինակին,

փորձութեանց ժամանակ գօտեպնդուելու Տիրոջ խօսքերով, չը սայթափելու համար աշխարհի խաբուսիկ պատրանքներէն:

Պատրիարք Սրբազան Հայրը քաջալերեց նորընծաները հաստատ մնալու իրենց ուխտին մէջ, մաղթելով որ "արժանի ըլլան ֆահանայական Ս. Կարգին":

Յետ ձեռնադրութեան նորընծայ Սարկաւագները անմիջապէս սկսան սպասարկել Ս. Պատարագի խորհուրդին:

Գիշերը, ժառ. Վրժ.ի սեղանատան մէջ ընթրիքին մասնակցեցան Պատրիարք Սրբազան Հայրը, Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արք., Հոգեւորական եւ աշխարհական ուսուցիչներ: Յանուն Նոր ձեռնադրուած Սարկաւագներուն, Արմէն

Սրկ. Աթաջանեան անդրադարձաւ իրենց ուսերուն դրուած լուծին ծանրութեան, զոր պիտի կարենան կրել միայն Ս. Հոգիին պարգեւելիք շնորհներով եւ աղօթքով: Լուսարարապետ Սրբազանը յիշեցուց կարեւորութիւնը ծառայելու գիտակցութեան եւ իւրաքանչիւրին տրուած տաղանդներուն զարգացման եւ օգտագործման:

Պատրիարք Սրբազան Հայրը դիտել տուաւ որ ներկայ պարագաներու բերումով, փոխանակ տարիներու պատրաստութեան լրումին, ձեռնադրութիւնը կատարուեցաւ որպէս սկիզբ լարուած աշխատանքի եւ պատրաստութեան: Մաղթեց որ իրենք ըլլան "օրինակ այլոց":

Աւետիս Արք. Իփրանեան

ՊԱՏՐԻԱՐԷ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ԽՕՍԲԸ ՆՈՐ ԶԵՌՆԱԴՐՈՒԱԾ ՍԱՐԿԱՎԱԳՆԵՐՈՒՆ

Ուրախութեան օր մըն է թէ Ս. Աթոռոյս եւ թէ Ընծայարանի եօթը ուսանողներուն համար որոնք այսօր ստացան սարկաւագութեան ծառայութեան լուծը: Մեծութիւնը ծառայութեան մէջ է:

Բայց այդ իրագործելու համար նպատակ պէտք է դնել եւ աշխատանք տանիլ: Սարկաւագ ձեռնադրուելը, մեր Սուրբ Աթոռին մէջ, կատարուած աշխատանքի մը լրման կը տրուի, աւարտին կը տրուի, կը տրուէր: Այսօրուան ձեռնադրութիւնը յայտնապէս աշխատանքի մը լրման պսակումը չէ: Պատճառը յստակ է: Մեր կացութիւնը այնպէս է որ ունեցանք նոր աշակերտութիւն: Այս երիտասարդները, տարիքով քիչ մը յառաջացած, պէտք էր պատրաստ եղած ըլլային: Այդպէս կ'ըլլար, եթէ տասներեք տարեկանին վարժարանէն ներս ընդունուած ըլլային: Բայց հիմա, վստահ ենք որ անոնք յառաջացած են տարիքով, կամքով, ուսման մակարդակով, փափակով: Եւ մենք զգացինք որ կարելի է զիրենք Սարկաւագ ձեռնադրել, այն

յոյսով որ պիտի ամբողջանայ իրենց ծառայութեան պատրաստութիւնը: Ուրեմն, փոխանակ աշխատանքի լրման, պսակումին, ձեռնադրութիւնը կը դառնայ աշխատանքի սկիզբը՝ լարման առիթ, աշխատանքը կանոնաւորելու առաջադրանքով: Այս հոգին կարեւոր է:

Նախ քան ձեռնադրութիւն, երբ ձեռնադրութեան արարողութեան եւ աղօթքներուն վերաբար կ'ընկնէ իրենց հետ, այնտեղ քանի մը կարեւոր յիշեցումներ կային որոնք տարբեր դարձածներով կը կրկնուէին, իբրեւ Եկեղեցւոյ Սրբազան Հայրերու կողմէ թելադրուած խրատականներ: Այդ խրատականներէն մէկ քանիսն կ'ուզեմք յիշել: Մէկը ա՛յն՝ որ քու սորվածներդ, ընթերցումներդ, որոնք պէտք է կատարես, պատրաստութիւնը պէտք է կատարես, պէտք է լինիս, որուն հետամուտ պէտք է լինիս, գիտութիւնը որ պէտք է ամբարես, Աստուծոյ խօսքը որ կը լսես Սուրբ Գիրքը կարդալով, պարտիս "ի միտ առնուլ եւ առնել": "ի միտ առնուլ" պարզ վերյիշելուն